

Դուն պիտի դաս՝ աղւոր հեռաւոր ասիերէն .
 Տեղ մը՝ չեմ գիտեր ո՛ւր՝ ես կը զգամ որ կա՛ս գուն .
 Յաւիտեանէն ի վեր, իմ հոգիս անձկօրէն
 կը սպասէ օդային քու գալուստդ սիրուն :

Մեծ ցաւի ժամերուն, երբ սեւ բեռը կեանքին
 Անողորմ ծանրութեամբ ուսերըս կը փշրէր,
 Հոգիիս մութին մէջ, թեթեւ ու կաթոգին,
 Դէմքիդ ցոլքն երազուած՝ քաղցրութիւն կը ծորէր :

Ու մոգիչ երեւումդ անուշակ ու վըճիտ
 Քոյրօրէն բուժեց միշտ իմ սիրտըս կարեւէր .
 Ու մըրմունչը բարի որ քաղցր ու զով բերնիդ
 Ըստուերէն կը թափէր, զիս յոյսով կը զինէր :

Կը զգամ, գիտե՛մ որ կա՛ս . . . ու միայն ես գիտեմ . . .
 Աւելի մտերմօրէն քու դէմքդ կը ճանչնամ .
 Մ՛վ Անուրջ խուսափու. կ, ո՛վ Աղջիկ ուրուաղէմ,
 Քան բոլոր շօշափուած դիմակներն իրական .
 Քեզ կը ճանչնամ մինչեւ խորքն անգայտ քու հոգւոյդ .
 Ու գիտեմ որ երկրիս վրայ երբեք ոչ մէկ տեղ
 Ոչ մէկ կոյս չունեցաւ անարատ ու կապոյտ
 Հըրապոյրը քու լայն նայուածքիդ երկնազեղ :

Քու անունդ զոր ինձի յայտնեց ձայնը Մութին .
 Աւելի անուշ է քան անունը մահուան ,
 Ու ճակատդ աւելի պայծառ քան շողն անգին
 Լուսնակին եւ քան բոցն աստղերուն մայրական :

Պիտի գաս . . . քեզ համար ծովի մը մէջ անհուն՝
 Արցունքովըս շինուած , բիւրեղ տուն մ'եմ կանգներ՝
 Յընորքին անթառամ վարդերովն զարդարուն .
 Ուր Պաշտումըս խորունկ քեզ մահիճ մ'է փրոներ :

Պիտի գաս , ըսպիտակ , ներդաշնակ , խնկաւէտ .
 Մովերէն անցնելով՝ մերկ հոգիդ զովացած .
 Զորերուն ծաղկներէն ջինջ մարմինըդ նամէտ,
 Մագերուդ ճաճանչներն աղին մէջ ցրցքնած :

Եւ երբ իմ թեւերուս մէջ իննաս նըւաղիս .
 Ու երբ սուրբ լտեջփիդ վրայ հանգչի գլուխս հրրավառ .
 Քու հոգիդ խառնուի պիտի իմ հոգիիս ,
 Ու պիտի յամբօրէն մեռնի՛նք անբարբառ :